

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՐԱԿԱՆ

ԱՏՈՄ Վ. Բ. ՄՈԿԱՅԻ

(1365? - 1435?)

Ատոմ Վ. Բ. Մոկացի ծնած է ԺԴ. Թուրու երկրորդ կիսաւն սկզբները հասանաբար: Ան սրդին էր Կարապետի և Թուրթանգի: Զինքը կը տեսնենք 1388ին Աղթամարի մէջ իրրե ապաստոր բանի: այսինքն կրօնաւոր մը որ կը պատրաստուի ստանալու իշխանութիւն վարդապետական գուազանի: Այդ շրջանին տառապած է Աւետարանի մը ցանկը. — Յիշաւակարանք ԺԴ. Դարի, էջ 576:

Նոյն թուրականին ունի ուրիշ յիշատակագրութիւն մը, որ տհաւասիկ, աջմեղուցեալո յամենայնի զատաստարպող սակաւ գծիս զԱտոմ սպասուոր ո՛չ բանի, այլ մեղաց, թողութիւն ինդրեն ի Քրիստոսէ մալթանօք հայցեմ: Գրեցաւ ի Սրբաւական Աղթամար, ի թվականութեանս Հայոց Պէտ, յետ չարաբասին Լանկթամուրի միով ամուս: — Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Բ. Հատոր, էջ 360:

Հստ երեսյթին հետագային գոցած է Մեծոփայ Վանքը և հոն լրտցուցած իր ուսումը և նուրիուած ուսուցչական աշխատանքի:

Թուրմայ գրիչ, յԱղթամար, 1421ին իր օրինակած ձաշոց Գրքի յիշտակորանին մէջ ունի ստողերը. յիշեցէք «... և զուսուցիչն մեր՝ զիմաստասէր Փիլիպայն՝ զԱտոմ Վարդապետ...»: — Յիշաւ. ԺԵ. Դարի, Ա. Մասսն, էջ 252:

Թովմայ Մեծոփիցին 1423 թուրին Մեծոփայ Վանքին մէջ օրինակած է Ծարականց մը, ուր կը գտնուի նաև հետեւել յիշտակարանը, վերսպերեալ թօւականին ո՛չ շատ յետոյ գրուած. «Դարձեալ յիշե-

ցէք ... զվերջին ըստացող սուրբ կտակիս զԱտոմ Վարդապետ՝ զքաջն և զարին ի գործս առաքինութեան ... որ ստացաւ զատի հալալ վաստակոց իւրոց, յիշտակը բարի հոգւոյ իւրոյ և ծնաւղացն՝ հուրն Կարտպետին և մաւրն Թռւխութանգին».

— Յիշաւ. ԺԵ. Դարի, Ա. Մասսն, էջ 305,

Դարձեալ Թովմայ Մեծոփիցին 1435ին աշտկերտեալ եղբայրներու և հոգևոր որոշենքու կարգին կը յիշէ Ատոմ Վարդապետը. — Յիշաւ. ԺԵ. Դարի, Ա. Մասսն, էջ 451, 454:

Թուրմայ գրիչ իր վերոգրեալ յիշատակարանին մէջ Ատոմ Վ. Բ. Մոկացին կը կաչէ. «իմաստասէր Փիլիպիսփայց, թերեւս երգեցող իմաստով: Առ այդ իրրե վկայութիւն կրնանք նկատել Ատոմ Վարդապետի գրած գանձերն ու տաղերը, որոնցմէ ծանօթ են հետեւելները»:

1. — Գանձ Աւագ Ուրբաթի, կոմ Ս. Խաչի Ուրբաթին. — Արաքչական բանեն հայրական, զմարդն յօրինէ պատկեր տիրական ...: — Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, էջ 389; Ցուցակ Զեռ. Վիեննայի, Բ. Հատոր, էջ 668բ:

2. — Տաղ [Յարութեան]. ... Կանայքն որ սիրողք էին Քրիստոսին ...: — Զեռ. Ս. Յ. թիւ 135, թղ. 270բ:

3. — Գանձ Հինգ Աւագը Փոխման Աստուածածնին. — Յանրսկիգըն էէն, յանհուն պատճառէն, յանհօւալ ծովէն ...: — Զեռ. Ս. Յ. թիւ 135, թղ. 408ա:

4. — Տաղ Ե. Աւագը Փոխման Աստուածածնին. — Մեծացիր այսուր Սուրբ Աստուածածին Հայութիւն. — Զեռ. Ս. Յ. թիւ 1193: Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Դ. Հատոր, էջ 311 (ՃԱԱ):

5. — Գանձ Յանաննոս Երաւաղիմի Հայրապետին. — Երրուաղէմ ի Սուրբ Քարդաքին, նըստեալ յաթռու սուրբ Յանանին ...: — Ցուցակ Զեռ. Արմաշի, էջ 429 (ԱՅ):

6. — Այսաեղ կը ներկայացնենք իր տաղերէն մէկը:

Տ Ա Դ [Յ Ա Ր Ո Ւ Խ Ե Ա Ն]

Կանայքն որ սիրողը էին Քրիստոսին
բզիունկ եւ զհալուէն առեալ բերէին,
տեսին ըգինուրարն թմբքալ առ վիմին,
դառն արտասուէին շուրջ գերեզմանին:

Խակ մեծ Մարիամ Մազդաղենացին,
կացեալ արտաքրյ սուրբ գերեզմանին,
աղի արտասուօք ողբայր զենդանին,
եւ տեսեալ զիրշտակսն ի գերեզմանին:

Խաւսեալ գրւարթնոցն ընդ Մարիամին,
ասա զո՞վ խնդրես լալով, դու, ով կի՞ն
եւ ընդ բարբառոյն տեսին զենդանին,
եւ ահիւ մեծաւ ի յոտին կացին:

Խակ Մարիամու ի թիկանց դարձեալ
ետես զՄիածինն ի մէջ պարտիզին,
կարծէր պարտիզան ըզնազաւրացին,
հայցէր արտասուօք, ցոյց զմ Բարունին:

Սիրով խնդրողին ցուցաւ յայն տեղին,
Մարիամ, ծայնէք Յիսուս Միածինն.
Ժանեաւ Մարիամ զծայն վարդապետին,
Բարունի, կոչեաց զսաքեալ զենդանին:

Յառաջ ընթացեալ փափազմամբ սրտին,
կամէր համրուրել զվրբայն երկնային,
խնդրել ի նմանէ քահանայութիւն,
որ ոչ վայելէր այն կանանց ազգին:

Քաղցրիկ բարբառէր Յիսուս կենդանին,
յիս մի՛ մերձենար, չեմ ելեալ յերկինս.
երթ դու եւ պատմեա Պետրոսեան գնդին,
թէ յարեաւ Քրիստոս, ծեր մեծ Բարունին:

Գիտրու ընթացեալ ւ Որոտման Որդին,
եկին ճշմարտել զրան Մարիամին,
տեսին ըզկրտաւրն լոկ ի տեղին,
ժալեալ վարշամակն ի գլխոյ կողմին:

Տեսին սերորէն նըստեալ ի վիմին,
լալով խնդրէին զիրիեաց Բարունին,
բարձրը բարբառէր, Յարեաւ Միածին,
ի Քալիէէ տեսէք զենդանին:

Փառք յարուցելոյ Որդույ Միածին,
որ փիլեաց զգերեալ հոգիսն ի բանտին,
զոհութիւն տացուք ըզմեզ փրկողին,
այժմ եւ յաւիտեանս եւ յապագային:

11

Ն. ԱՐՔԵԳՍ. ԾՈՎԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՔԵՐ

Ա Ղ Զ Ո Յ Վ Ա Ն Ք

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Աղջոց Ս. Ստեփանոս Վանքը կը գանուիք ոք ձորս Քեղոյ, ի գտաւաս Արարատեան, Ելիջա գիւղին մօտ, ոչ հնուս Գեղարդոյ Վանքէն. — Գարեգին Արք. Յովսէփինան, Խաղբակեանք, թ. Մասն, էջ 137.

ՊԱՏՄԱԿԱՆ. — Վանքին գլխաւոր եղեղեցին շինուած է 1212-1217 թուական ներուն, Խանէք իշխանութեան ժամանակ:

Վարդան Վրդ. Արեւելցի իր Դանիէլի Մեկնութիւնը աւարտած է 1268ին, ոք Սուրբ Ուխտան Աղջոյ Վանացաւ:

Պարսկէները կողոպտած են Վանքը Ժէ. Դարու սկիզբը, ինչպէս կը պատմէ յիշաւակագիր մը. «Այլ և ոմանք ի Պարսկացմանէն աւարտուու գտրձան ի նոյն երկիրն Այրարատեան, և ոչ զերծան ի նոցմանէ զարանք վանորէից. Քանիդի ի ձեռ ածեալ զքրիստոնեայու չորչարէին և նոքայ ցուցանէին, որպէս զգապան Աղջոց Վանից յոյտնեցին, ուստի հանին զաշն Սրբոյն Արքաւուկիսի Հայրապետին և ատարն ի շահատառն Թաւրէզ, յորմէ հանդիպեալ ոմն զանտառական Բաղչեցի, այր մհծանաւատ, ես գինս ի թափեաց ի յանօրինաց և երեր ի քաղաքն իւր ի Բաղէշ, յորմէ տաւաւ աշխարհին մերոյ գոնձ ասկողոպաելիս. — Եթշա. Ժէ. Դարէ, Ա. Հատոր, էջ 288:

Երշակայ ուրիշ վանքերու հետ Աղջոց Վանքն ալ աւերուած է 1679 թուի մեծ երկրաշարժին:

- Վանքի Առաջնորդներէն յիշուած են.
1. — Արէկ Վարդապետ, 1212-1217.
 2. — Տիրացու Վարդապետ, 1234.
 3. — Եւեմիա Վարդապետ, 1268-1270.
 4. — Յովսէփ Վարդապետ, + 1279.
 5. — Գրիգոր Վարդապետ, 1280-1284.
 6. — Վարդան Եպիսկոպոս, 1471.
 7. — Միքայէլ Եպիսկոպոս, Ժէ. Դարէ
- « բոլ սկիզբը;
8. — Մավսես Եպիսկոպոս, Ժէ. Դարէ